

Л. С. Соловьев
Соловьев Л. С.

9147.9251

U-91

6180

24 JAN 2006
05 SEP 2011

-49

ԵՆՈՎՔ ԱՐՄԵՆ

1960.975

Q -

ԱԶԳ. ԱՐԱՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆԸ

七

Ազգ. ԵրեսՓ. Ժողովը

Sh 29945

Սյոօր, Հայ մողովուրդը, տօնելով Յիսոնացեակը
Ազգ. Սահմանադրութեան, կը վերկենդանացնէ յիշա-
տակը այն օրերուն երբ Սահմանադրութիւնը կը ծա-
ծանէր իր գլխուն վերեւ՝ իր ազգային գոյութեան
փրկարար դրօշ մը՝ որուն կառչած էր ամէն Հայու հո-
գի: Մյտ խորհրդանշանին հմայքն էր որ Մահմանադր-
ութեան Տարեգարձի օրերուն կը զգեցնէր անձառելի
փառքը ազգային մեծ տօնի մը, որուն սրտեռանդ
մարումնի կը փութային մասնակցիլ Ազգին ամէն խա-
ւերու գէմքերը ջոջ Հայը, ինչպէս դարիպ ազբարները
Հայաստանի հոգին:

Աղջ. Սահմանադրութեան վերյարութեանը հետ,
երկու տարի առաջ, դիմական գիւնդիկի մը պէս, իր
աճիններո ն պատառաւծքէն յառնելով, հրացաւ և ա-
չափ կենդանացաւ Սահմանադրութեան գործնական
արտօն յատութիւնը մարմնացնող Հայ Երեսիք. Փողովը,
Թօֆվելով պատանքները ոյ. խոր մնուկութեան,
որով թագէեր էր տարիներով: Ազատութեան յաղթա-
նակին չեփորք հնչելով, կը բացէր Բանապետութեան
ուր գործ ձեռքերով փորւած գերեզմանը, ուրկէ
Դրան հու գործ Հայ Ներկայացուցչական Փողովը, նոր
առաջնորդ, կենդանութեան նորաւշով Երիտասարդացած:
Կիսամեռ գիւնդացումէ վերածնող Հայութեան

կեանքին դեկը կը կոչւէր ան ձեռք առնել . առաջնորդելու համար զայն գէպի լուսաշող այն ճամբան , որմէ չեղեցւեր էր բռ' օրէն և յանձնւեր մթին լարիւրինթոսի մը անել բաւիղին : Հայ Ազգին ճակատագիրը խուար ու անկերպարան գնացքի մը յործանքին մէջ էր պատուաքեր , քաւքայելով , կազմալուծելով իր գոյութեան ու գործունէութեան մեքենան : Անոր մէջ խեղդւեր էր ժողովուրդին կամքը , մարեր էր ժողովրդային աղաղակին փրկարար շեշտը , և իր շահերը , իր իրաւոնքները վոտագւեր , անտեսւեր , ոտնակիրսւեր էին . միապետական կամքերու ուժէն հարւածւած , անոնց շահագիտական անձնապաշտ քմահանոյքին զոհւած : Եւ հիմա , ժողովուրդին կամքն էր որ կու գար տիրապետել Ազգին մէջ , անոր ձայնն էր որ պիտի հնչէր իր գործերուն զեւամբարութեանը շուրջը : Սյդ ժողովրդավարական ատեանին մէջ , ար չպիտի խեղդւէին իր բողոքները , չպիտի անիրաւուէին իր դատախազութիւնները , չպիտի ուրացւէին իր ցաւերը Եւ տարեւոր մեծ վէրքերու կուիծովը հառաչող իր հոգին՝ պիտի սփոփէւո գոյութենէն՝ Օրէնքին և Սրդարութեան ձայնին զգայուն այն բեսին՝ որ Հայ Խորհրդարանը պիտի ըլլար : Հոն ա՛տի արձագանգէին Հայ Ազգին ընդերքներէն բարձր ցող ամէն աւաշներ , լաւագոյն դարմանին արժանաւ զով : Սյդ յոյսով է որ՝ ամէն աչքեր անձկայրեաց ակնարկով , անոր յառած էին և ամէն Հայ իր հոգին վրդովզցաւին բարախումները կոչանար համաչափել Ազգին մեծ բազկերակին զարկերու աստիճանն :

Անցեալին հմայիչ յիշատակներովը ծիրանաւորւած և իր ժամանակաւոր թաղմամին պատճառով կրկնապէս մոդականացած , Ազգ . Ժողովը նոր սերունդին աշքին ունէր անփոխարինելի դիւթանք մը , ըլլալով ներշնչարանը մեծ յոցսերու , իր գերին բարձր նշանակութեանը մէջ մտնաւանդ :

Ան պիտի ծաղկէր լուրջ ու հասուն գլուխներու խմբաւով մը , ուր պիտի աւանդական թիկնաթոռները գրաւէին Ազգին երեւելի դէմքերը , ամէնքն ալ կոչւած բարձր պաշտօնի մը ծառայութեանը և ողեւորւածու խանդավառւած՝ ազգանւէր զգացումներու ներշնչումն :

Եւ այս շողովուն ա՛նկալութիւններուն ու գեղեցիկ երազներուն դիւթանքին մէջ , բացւեցաւ Ազգ . Խորհրդարանը ու սկսաւ գործի :

Ի՞նչպէս պատկւեցան երազները . ի՞նչ եղաւ իր գործունէութիւնը երկու տարիներու ընթացքին : Կրցա՞ւ ան լրացնել արժանաւորապէս՝ Ազգին փոխանորդութեան իր պաշտօնը , ան փոթորկայոց նգնաժամի շրջանին , զոր Հայութիւնը ասլրեցաւ իր ամրողական զանգւածով , իր երակներուն բարախումնով և իր ջղերուն հատնումով , մայրաքաջաքէն մինչև գաւառները և մինչև արտասահման :

Դժբաղդարար Հակա / յուսախարութեան մը ունայն ութեանը մէջ թաղեց ան Ազգին յոյսերը , երկու տարւան նիստերու երկար շղթան ողբալի ամելութեան անապատ մը գարճնելով , ուր չծաղկիր ո՛չ մէկ ծաղկի , որ չիթթիր ո՛չ մէկ պտուզ : Մեծապէս պատսիսանատու է Ազգին առջեւ ժրդովը , իր այդ ոմիքին համար , որուն զոհագործարար նահատակւեցան ումենաէական շահէրը Ազգին , անանէ տաեն մը՝ երբ վայրկեանը՝ տար՝ մը , և ժամը՝ դար մը պէտք էր արժեցնել :

Այսօր՝ իր օրակարգին վրայ մեռելօրէն դիակնաշած իրենց դագալը փռած են ինդիրներ՝ որոնք ժողովին առաջին ամիսներուն սեղան հանւեցան և որոնք ոտկայն գեռ տնկոյց կը մնան ինչո՞ւ այս ապիկար բժշկութիւնը , որ ո՛չ կը մեռցնէ , ո՛չ ալ իր կենդանացնէ — թրոքնեաւ , ժողովը , փոխանակ իր գործին ու գերին լուրջ ճանաչողութիւնովը , պազարիւնով

4

ծանր-գլուխ վիրահատութիւն ը ընելու , պատռելով
վիրքը , կտրել նետելով փատախարը սիրեց դատարկա-
րան վիճաբանութիւններով ժամավաճառ ըլլալ , ունայն
զրախօսութիւններով գւարձանալ , մոռնալով չարաչար
թէ որերը կ անցնէին և իր ժամանակը սուղ էր ու
թանկագին : Իր բացումէն մինչև այսօր , հոն տիրեցին
անհամ վիճասիրութիւններ , բթամիտ հակածաւու
թիւններ , մոլար մարտախնդրութիւններ կուսակցա-
կան կործանաբար հակառակութիւններ յիմարական
ընդ իջումներ , ջրհանկիրային պոռչուքներ , տաղտկա-
լի ձամարտակութիւններ , տիմար բացագանչութիւն-
ներ , անպարտելի յամառութիւններ , վատթար կիր-
քեր , անորոշամարտն ընդիմախօսութիւններ ւարձա-
միտ ցուցակիրութիւններ , տափակ զրաբանութիւններ ,
նողկալի ցնդածութիւններ , հաստ-գլուխ եսականու-
թիւններ , ըմբոստացուցիչ ինքնախարութիւններ , խեղ-
կատակ տօնքիչօթութիւններ , եղանակւած՝ անլուր ,
անանուն , ամօթալի ու եծատէս զգեցուցիչ ժիսորի ,
թոհուրո՛ի , ի առնակութեան , անկարգութեան , իրա-
րանցումի մը մէջ : Այս կերպ դաշնաւորւած Հայ Խոր-
հրդարանը ծանրապէս անսամբարեր եղաւ Ազգին հա-
մար : Օտար մը՝ Հօթենթացիններու կամ Զուլուններու
գաղափար մը միայն կրնար կազմել Հայերուն վրայ ,
եթէ իրեն արւէր այդ տեսակ ժողովներէն մէկով դա-
տել Հոյութիւնը :

Եւ Ազգը չարաչար տուժեց՝ երկու տարւան ընթաց-
քին՝ իր ներկայացուցիչներուն այս անարծան փոխա-
նորդութէնէն

Ու ի՞նչպէս չի վճռել ասանկ , երբ երկու տարւան
գործունէութենէն ոչ մէկ դրական արժիւնք կը ներ-
կայանայ աչքի առջեւ , ոչ մէկ լոջօրէն լուծւած
խնդիր , ոչ մէկ կարօտութեան արմստական դարման ,
ոչ մէկ ցաւի փրկարար սփոփանք . բացի չեղջակոյտէն
օրակարգի վրայ դիպած և շաբաթէ-շաբաթ աւելցած

նիւթերուն , և բացի լեռնակուտակ պղպջա՛ներէն այն
սնամէջ ճամարտակութիւններուն , որոնք ժողովարա-
հին մթնոլորտին մէջ ժողովականներու րերնէն փչւելով
ուռեցան և պայթեցան , չօչափելի ո՛չ ոչ հետք ձգե-
լով սեղանին վրայ : Շասս խօսական մրցարանի կամ
հասարակ սրճարանի գաղափար մը ունենալ կերեւան
Խորհրդարանին վրայ մեր երեսփոխաններէն ունանք և
կը թւին սգեւորւիլ միայն խօսած ըլլալով՝ թերթերու
մէջ գրւելու հաճոյքին , իրենց այն այլանդակ վար-
մունքներովը՝ որոնք խորհրդարանական կեանքի խոր
տգիտութիւն կը ցուցնեն և որոնք ա'յնչափ կաղալ
տին ժողովը երկու երկար տարիններ : Ատածէ՛ որ
տակաւին մէկ յիշատակելի , միայն և պատմական
ճառ մը չխօսւեցաւ :

Ահա՛ թէ ինչո՛ւ իրաւունքով է ոճիր անւանել
գործունէութեան կերպը ժողովին , ոճիր՝ որ գործե-
ցաւ հոն տիրող այն թոյլ ու անջիղ զեկափարութեան
հետեւանքով , որով միշտ ասապարէզ տրւեցաւ ապօրէն
շատախօսութիւններու , արգիլելով ժողովը շեշտակի
լարւելէ՝ անսայթա՛ք հապատակին դիմելու :

Ժողովի մը ատենապետը մեծ դեր կրնայ կատա-
րել վիճարանութիւնները վարելու և զանոնք արդիւ-
նաւոր ուղղութեան ո՛ր մէջ մոցնելու տեսակէտով : Ազգ՝
Խորհրդարանի ամբողջ շրջանին սղբալի ամլութեանը
մեծ մասով պատասխանատու են նաև իրարու յաջոր-
դոյլ տաննապետները , որոնք անջիղ , թոյլ ու անկո-
րով զեկափարութեան մէջ իրարու հետ մրցուիի կ'ել-
լեն : Աւժեղ կարգապահութեան յախտենապէս բացա-
ւայելուն մեծ պատճառ մըն ալ ադ եղաւ : Ե՞նչ յուսահա-
տեցուցիչ բան՝ որ դեռ մինչև այսօր չըմբռնեցաւ
խօսք առնելէ ետքը միայն խօսելու և թեր ու գէմ
խօսելու խորհրդարանական տարրական սկզբունքը :

Անանկ տաեն մը՝ երբ Հոյ Ազգը իր աղիքներուն
խորերէն գալարւելով՝ մահւան և կեանքի ճգնաժամային

երկունքներ կ'անցընէ, իր գոյութեանը բոլոր երեւոյթ-ներոն մէջ, թշւառօրէն կրկնւող նիստեր և կռւա-զանութեան ներկայացումներ այն ժողովին կողմէ, որ կոչւած է Ազգին ցաւերը տմոքելու, —ողբալիէն վեր-բան մըն է:

Հայ Ազգը մշտնշենապէս իր գլխուն վրայ պիտի տանի՞ Ազգ. Ժողով լսուած փորձանքը, որ փոխա-նակ կեանքի փոթորիկէն ալեկոծած Ազգին համար փրկութեան լսու մը ըլլալու, հետզհետէ կը դառնայ կ'ըլլայ անտանելի ցուցանք մը, արժանի ամէն ար-համարհանքի և պարսուի:

Դուքիկ խօսարանի մը գայել աղ'ո կի և շաղակ-րատութեան հանդիսավայր, տօնավաճառացին խառ-նաշփոթութեան և անկերպարանութեան բեմ, բար-կենդանային մտափարկութեան աստղարէղ և ըմբշական գօտեմարտութեան կրկէս մը պիտի ըլլայ վերջապէս նողկալի արժանիքը Պղ. Խորհրդարանին:

Գերազանցապէս անհանդուրքելի և ըմբոստացու-ցիչ է աս:

Պէտք է զգալ այս վճռականութիւնը և դարման մը խորհիլ Ազգ. Ժողով անունով ուրբաթէ-ուրբաթ մարմին առնող եղերական կատակերգութեան, որ ու-րիշ ոչինչ է, բայց եթէ դառն նախատինք մը և գժնդակ դատակինք մը՝ Հայ Ազգին ճակտին դրոշմած:

Ի՞նչ են պատճառները գժրաղղ Ազգին գլխուն հանւած փորձանաւոր այդ ժողովին մէջ տիրող յսոփ ախտանիշերուն:

Այդ պատճառներուն սկզբնականներէն և էական-ներէն մէկն է՝ կարգապահութեան (discipline) այն բացարձակ պակասը՝ որ մեր ժողովուրդին մէջ ար-ձուացած ժողովարագոյն ախտ մըն է: Բայց ան-գէթ պէտք չէր, այտնւիլ ընդհանուր կազմակերպու-թեանը մէջ ժողովի մը, որ կը սպասի որ ըլլայ օրինա-պահութեան և կարգապահութեան օրինակը: Հակադար-

ձաբար ատոր, անոր կազմակերպութեանը է՛ն պզտիկ գիծերէն մինչև է՛ն ցցուն գիծերուն մէջ՝ կը տիրեն բացարձակ անկերպարանութիւն, անկարգապահու-թիւն և անօրինապահութիւն:

Բարապաններ դրւած են՝ հսկելու համար ժողո-վին մուտքին: Անոնք խրտւիլակի գեր մը միայն կը կատարեն սակայն իրականին մէջ: Հասարակութիւնը ժողովարահին մէջ կը թիւմւ ա'յնպէս, ինչպէս գուե-հիկ զրոսավայրի մը: Հիւրերու և մամուլի ներկայա-ցուցիչներու տեղեր յատկացւած են: Հիւրերու տեղը կը լեցւին աշխարհի մեծագոյն պօշ-մարդի՛ը: Իսկ մամուլի ներկայացուցիչներուն տեղը շատ անդամ կը տնկւին տէրտերներ, ժամկոչներ, անտեսներ, երբ խմ-բագիրները ուշացած ըլլան: Ի՞նչ անուն ունի ասու ինչո՞ւ դուռներուն առջեւը տնկւցւած են ա դ պարոն բարապահները, ե՛թէ չպիտի կրնան հսկել տարրական կարգապահութեան մը: Զարիքը վերէն կը բղիփ, Դիւանը՝ իր վե՛ց աշքերովը՝ չի տեսներ և չարգիլեր այդ զգւելի օրինազանցութիւնը, որ իր քիթին տակը տեղի կ'ունենայ: Ինչպէս կ'ուզէք որ այդչա՛փ ապիկար ու թող Դիւան մը՝ կարենայ աւելի կարեւոր հարցերու հոգը ունե ալ:

Տակաւին մինչեւ այսօր ո՛չ երեսփոխանները, ո՛չ Դիւանը կրցան համեալ խօսքի կարգը. յարգելու օրի-նապահութիւնը: Կը բաւէ որ ատենարանի — ատենա-րան...ի՞նչ ծաղր այս բառին — մը մէկ խօսքը ջղղերուն դպչի ժողովականի մը, ան կը արծէ իրաւունքը ու-նենալ աթոռին մէջ տնկւիլ և իր բողոքը պոռչտալու, և յաճախ ի՞նչ անվայել ու խորչելի ձեւերով: Անոր կը յաջորդեն ուրիշներ և ահա աղմուկ մըն է կ'առնէ ժողովարահին մէջ, մինչ ատենապետը... Կը յօրանջէ:

Չուգընթացաբար կարգապահական այս հիմնական զանցառութեան, — որ մեծագոյն չարիքներէն մէկը կը

կազմէ ժողովին և գլխաւոր պատճառը կը դառնայ ամէն անգամ նիստին խառնակելուն, — Ազգ. Խորհրդարանին ու էջ կը տիրէ նաեւ բացարձակ չգոյութիւնը խորհրդարանական կեա՞քի գիտակցութեան։ Մինչեւ այսօր ժողովականներուն մէջ չտեսնեցաւ երեսփոխանութեան վայել այդ ճա աչողութիւնը։ Հոն՝ վիճարանութիւնները և ընդդիմախօսութիւնները ընթացք կ'առնեն՝ համաձայն թեր ու դէմ խօսողներու վայրկենական տպաւորութիւններուն, ներշնչումներուն և անհատական զգացումներուն։ Նիւթը օրէնսդիտօրէ, հմարէն, քննադատօրէն ընդգրկելով, նախտապարասուելով և ուսումնասիրելով խօսելու գիտակցութիւնը չի կայ։ Տակաւին այդ ուղղութիւնով ո՛չ մէկ տտենաբան ձայնը թնդաց բեմէն, խօսք՝ որուն կուռարամարանութիւնը, տիրող փաստերը, քննադատական և պատմական հմտականութիւնը և ուժեղ փաստաբանութիւնը կարող ըլլային, զօրէին իշխել ունկըն. ուիրներուն վրայ և յեղաշընէլ համոզումները նիրքերէ և զգացումներէ կածկլացող փախստեայ յանկարծարանութիւններ են միայն որ կը թռչոփն ժողովին մթնոլորտին մէջ, և անոնք իրենց անհիմն ու խարխուր սնամէջութիւնով՝ անզօր են գեր մը ունենալու։

Վյու պայմաններուն մէջ մարմին առնող ժողովին գծենք պատկերը։

Ղալաթիսի համբաւաւոր խորհրդարանը բացւածէ և կը սպասէ ժողովականներուն նիստին բացումը ծանուցած է ժամկը ութին։ Կարգապահութեան զգացումը անշափի խոր արմատացած է։ Ժողովականներուն հոգիին մէջ որ՝ ժամը ութին է արդէն, բայց սրահը գեռ գատարէ է։ Իւրաքանչիւր երեսփոխան առանձնապէս կը խորհի որ՝ ուրիշներ կը կանփեն զինքը և իր ներկայութիւնը մէծամասնութեան թիւին վրայ մէծ տարբերութիւն մը չըներ։ Սյու զգացումը կը բղիսի տեսական է, որ խորապէս քննւած,

զինքը բանի տեղ չգնելով կը վերջանայ։ Յասպաղելու անփութութեան մէջ կայ նաև մենծ-աղայօրէն յաղթական մուտք մը ընելու սնոտի փառասիրուալիւնը։ Հասած տանձերը կը սկսին թափիլ, և սրահը կը սկսի բնակչաւորւիլ հոս-հոն ցցեող գլուխներու սուերագիծերով։

Հետպհետէ գաւռնէն յաղթաւան մուտք կը գործեն ուշ մնացող երեսփոխանները, որոնք ամէնքն ալ ունին երեւոյթը ստիպովական գործերնին ձգելով նիստի փութացողներու, Ազգին կարեւոր գործերը տեսնելու հպարտութիւնով։ Ժամը իննին հազիւ կարելի կ'ըւլայ մեծամասնութիւն գոյացնել։ Ատենապետը իր կարգապահական բովանդակ կարողութիւնը և կորովը կը ջնայ կեդրոնացնել աւանդական զանգտակին վրայ, փոխանակ այդ հեղինակութիւնը իր անձին մէջ վիճուելու կամակ մը կը բացի խունին վրայ, առանց որ այգ խօսքը երուն տէրերը գ' տնան խօսելիքնին, կամ օրս' արդի նիւթին համար պատրաստած ըլլան՝ ուսումնասի բական, օրէնսդիտական և օրինական հետազոտութիւններով։ Պիտի խօսին մարդիկը։ Ինչ կ'ուզէ թող ըլլայ։ Կը բաէ որ խօսին, կը բաէ որ իրենց ձայնը արձագանգէ ժողովարահին մէջ և իրեւերնուն փչածը ուղեղնոն ն դուրս թափած ըլլան, որչ' պ ալ անկապակից, անտրածաբան և օրինական հիմէ զուրկ ցափատուքներ ըլլան անոնք։ Մարդիկը երեսփոխան են, ապատ են խօսելու, խօսքի իրաւունք ունին և Ազգին դատը պիտի պաշտպանեն։ Ովկ կրնայ արգիւել զիրենք։ Եւ ատենապետը խօսք կու տայ, անխնացօրէն, չապարէն խօսք կը բաշխէ։ Ու կը սկսին խօսիլ։ Խօսքի այս վաճառական ներուն մէջ կան որ մենաշնորհեալներ են։ Առանց անոնց մունետիկութեանը՝ ժողովը չի դառնար։

Բայց ի՞նչ կը խօսին։ — Ահա թէ ի՞նչ։ —

Հմայեակ Եպիսկոպոս՝ ազգասիրօրէն կը յու գլի, իր

սրտառուչ ճռւ ողիւններովը թունդ հանելով ժողովականներուն սիրտը :

Գրիգորիա վարդապետ՝ գերման շեշտի ուժգնութիւնով կորուտայ ու լաւայ կը ժայթքէ :

Նեւոնդ Վարդապետ՝ կանացիօրէն կը քնքարանէ :

Հմայեակ Քահանայ՝ լուսնոտի ջղագրգուութիւնով բարկութեան և կիրքի հրաբուխ մը պոռթկայ :

Արամ ալաճեան՝ մարմինով ու խօսքով կը թոշփոտէ :

Ենդիր Սիմոնեան՝ քիթին տակէն Սաղմոն կը քաղէ :

Մինսա Զերազ՝ քիչ խօսքով շատ բան հասկցնելու ամիրայական վարդապետութիւնը կը վարժապետէ :

Յակոր Էսակեան՝ խօսիլ կը կարծէ՝ բարկանալով :

Մտեփան Գարաեան՝ կը ծամէ, կը ծամծմէ, հասկցնել ուզելով թէ՝ ի՞նչ ապուր ուտէ, երբ մէկ ոտքը կառավարութեան, միւաը ազգին գործերուն մէջ կը ստատանի:

Բժշ. Թորգոմեան՝ աշաղեմական իր պատկառանքը կը փորձէ արժեցնել

Բժշ. Ամէմեան՝ գաղափարի և ազգային գործերու հմառութեան պակասը՝ կը փորձէ փոխանորդել համազգեստաւոր զինւորականութեան իր ձիրքերովը :

Միհրան Շիրինեան՝ կրա'կի պէս կը բռն'ի, մանաւանդ երբ վէճը կուսա ցալաւաններու շուրջն է :

Բիւզանդ Քէչեան՝ մշիկ-մշիկ կը քնանայ :

Միսաք Գօշունեան՝ կը խոկայ թէ վիճաբանութեան ո՛ր կողմը անցնի որ՝ աժամանակիցին շահաւոր ըլլայ. և ամէն անգամին ալ՝ որոշումը չի տւած՝ էարծիքը կը յետաձգէ :

Յովհաննէս Հինդլեան՝ ամէն նիւթէ կը զառանցէ ակերպնական ի խնդիր մը հանել :

Բժշ. Մեղրոսեան՝ խելօք, վախկոտ մարդ՝ ինք կարծիք չունի՝ վարչութեան դատ ն կը փոխանորդէ :

Միսաք Սուրեան՝ իր դատին հաւատքովը յուզւած և ինքնիրմէ ելած՝ կը դռայ, կը գոչէ, վարդապետ-

ցուի արժանաւորութիւնը հաստատել ջանալով :

Համբարձում Պօյաձեան՝ ներոէն-գուրսէն, տարէն ձորէն մամիւի պատութիւններ կը մրժմրթաց անկապակցորէն, շլստի հայերէնով մը :

Վահան Թէքէեան՝ մարդկային ելեօգւեի պէս՝ թիկնաթոռին մէջ փուչի վրայ՝ զոպանակաւոր ոստում ներով կը պառկի ու կը ցցւի, միշտ ոտքին վրայ իյնալով և ջղագրին բացագանչութիւններ արձա՛ելով :

Պետրոս Հալաձեան՝ ամօթխածօրէն կը հայրմերերէ՛ գոց սորված բանաձևեր :

Հմայեակ Արամեանց՝ կը պերճաբանէ, կը պերճաբանէ, կը պերճաբանէ . . .

Վ Յարութիւն ձանկիւլեան՝ խօսքի տեղ սիրտովը կ'արտայաւի :

Հեթում Սէթեան՝ Խորհրդարանը որձարանի հետ կը շփոթէ :

Վ ռամշապոհ Մանուկեան՝ իր օրէնսգէտ միաբին բանաւոր յղացումները կը նահատակէ գէշ հայերէնով երկարաբանութիւններու մէջ :

Միհրդատ Հայկազն՝ իր ապերասան ու բիրտ ընդմիջումներովը կը խմառի հաստատել ջանալ թէ՝ «ախպարըմ»ի բարքերու վայել գաղափար մը միայն ունի Խորհրդարանին վրայ :

Վ Րիգոր Զօհրապ՝ ակագեմական շուքով բեմբախօսի իր ձիրքերովը՝ զուր տեղը կ'ու զէ օրինակ ըլլալու բիշներու :

Հայկ Խօճասարեան՝ քնքօրէն կը նազէ՝ օրինական փաստեռու կառչած :

Միրզա Մսերեան՝ իզմիրցիական հայերէնով ապարդիւնորէն ձիգ կը թափէ ինքինքը արտայայտելու համար :

Պարգև Փափագեան՝ ւը խօսի՝ խօսած ըլլալու համար . և այնչա՛փ շատ կարծիք ունի, այնչա՛փ շատ խօսելիք որ՝ առանց իրեն ժողովը պիտի սնանկանար :

Հայեակ Խոսրովեան՝ յաւիտենական խոկումը կը
մատնէ թէ՝ ի՞չ չ բերան բանէ՝ օմանեան երեսփոխա-
նութեան իր թեկնածութիւնը յաջողցնելու համար,
շահագործելով իր ազգայն երեսփոխանութիւնը:

Վ Յարութիւն Շահրիկեան՝ կը տոչորւի ջանքովը
Զօհրապի հետ մրցակցութեան գիծին վրայ գտնւելու,
օրէնքի և պերծախօսութեան կալւածին մէջ:

Հրանտ Աստուռ՝ իր կարծիքները պահեստի թո-
ղած՝ կը խօսի Ներքին Կանոնագիրին բերնով:

Յանուար Պահրի՝ տիւար հայերէնով մը արտայայտ ելու
ձիգին մէջ կը տագնապի:

Արփանակէս Գասպարեան՝ կը ջանայ ժողովին առե
նագրութ ւններուն մէջ ձգել յիշատակը տիպարի
մը՝ որ ամէն արտառոցութիւններու դափնիովն է
պատի աճ:

Մելքոն Կիւրձեան՝ կը նեղանայ որ ինչո՞ւ ամէնքը
իր կարծիքէն չեն:

Յակու Սգիլեան՝ կրա՛ կը փախէ կուսակցական-
ներոն դէմ. եթէ իրեն ձգեն, դգալ մը ջուրի մէջ կը
խեղդէ զանոնք:

Սմբատ Բիւրատ՝ վախով թէ Հապէշխտանի փրայ
ալ եթէ խօսելու ըլլայ՝ կ'ամբաստանւի իրը Դեւնդ-
եան՝ բերանը չի բանար:

Գեղամ Տէր-Կարապետեան՝ միտքը յափշտակւած
ըլլալով Մուշի գաւերովը՝ ա՛ին խնդիրի մէջ
իր ծննդավայրին ուրեականը կը զգայ լուդնչարել:

Բժշ. Տաղաւարեան՝ կը յայտնւի արտայայտութիւ-
նովը այն հաւատքին թէ՝ փոխանա՛ ժողով գո մարե-
ու, եթէ Ազգին գործերը իրեն ձգւելու ըլլա՝, շա՛տ
աւելի կանոնաւոր կ'ընթանան անոնք:

Վահան Փափազեան՝ կը յայտնւի զգացումովը այն
րուռն արտամութեան թէ՝ ինչո՞ւ դէմինները՝ որոնց
մէջ սխալ մունքով ինկած ըլլալու անցութիւնը կը զգ այ
կը յամառին մեալ յաւիտենական տափակ մարդիկը, և

ինչո՞ւ անոնք ամէնքն ալ չեն դիմեր գաշնակյական
փարախով, ճչ խորհու մարդ ըլլալու համար:

Մուրէն Զարդարեան՝ միտքով ու ի ելքով ուժ կու
տայ իր զինակիցին՝ Փափազեանի:

Փարրիէլ Նորատունկեան՝ կ'ամըրայարանէ, Վ
հին օրէնք ակնոցներէ դիտելով իրերը:

Մանուկ Աղարքեան՝ կ ջանայ ծերակու տականի իր
հանգամանքին հպատակեցնել իր զգացումները և
մտածումները, տանջւել ով շարունակ պետական պաշ-
տօնեայի իր գլորքին մղաւանձէն:

Երանդ Տէր-Անդրէանեան՝ ել ջանայ չվտանգել
տէրտէրցուի իր թեկնածութիւնը:

Մարկոս Նոթանեան՝ կը ներկայանայ երեսփոխա-
նական սկզբնաւորութեան ձառերու ճիգերով:

Նշան Ճիվանեան՝ կը զայրանայ որ՝ ինչո՞ւ չեն
ձգեր իրեն՝ որպէսզի հինէննորէն քիչ մը համով
ամէլքառոթշները պատմէ, Պատրիարքներու և Կաթողի-
կոներու, Եպիսկոպոսներու և Վարդապետներու,
Տէրտէրներու եւ Տիրացուներու կեսնքէն:

Միւս Երեսփոխանները՝ հարսնօրէն մունջ կը պահեն:
Կուրեան Պատրիարքը՝ մեհենական արձանացու-
մով լառտիւն մը կը պահէ:

Տէրտէրները խոկալով կը քննանան, քւէի աղմու-
կէն միայն արթննալով, երբ ձեռքերնին վեր կ'առ-
նեն, առանց գիտնալու թէ ինչ բանի քւէ կու տան-
եան:

Այս Կերպ գաշնաւորւած նուգածութեան մը
ժխորին մէջ, ամէն զլուխէ մէյ-մէկ ձայն կը բարձրա-
նայ: Ասենապետը զուր տեղը զանգակը կը հնչեցնէ՝
որպէսզի Երեսփոխանները կարգով խօսին: Ո՞գէ լսող:
Ամէն մարդ իր փողը կը փչէ: Կը խօսին, կը ձշեն,
կը գուան, ամէն անկիւնէ, խառնիխուռան, առանց
մէկմէկու ըսածը հասկնալու, ֆողովը կը գաշնայ
Բարելոն մը: Ատենապետը յօւսահոտած, կամ կը փակէ
ֆողովը, կամ խնդիրը կը դնէ քւէի, որուն միջոցին

ձեռքերը կը բարձրանան , առանց չատ հպատակելու
խողձի , բանականութեան և դատումի զսպանակին .
Հակափորձի մը համար՝ նոյն ձեռքերէն նորէն բարձ-
րացողներ չեն պակսիր :

Սրդի Ազգ . ժողովը իր ներքին նկարագիրով և
գործունելութեան կերպով՝ կը ներկայացնէ պատկե-
րը—Խորապէս ցաւալի է հաստատել այս իրականու-
թիւնը ջրհանկիրային Խօվուշի մը , քան Խորհրդա-
րանի : Զարհուրելի գեհեն մըն է ան , ուր կիրքեր
միայն կը յուղին , անձնաւանութիւններ միայն կը
փոթորկին , նեղմիտ հակաճառութիւններ ու շաղակ-
րատութիւններ միայն կը յորհանապտուտքին , քրտնե-
ցուցիչ գլուխցաւութիւններ միայն կը ցնդածաբանին ,
անասելի խաժամուժի մը , անանուն ժխորի մը և առա-
տարոսային թոհուրո՞ի մը մէջ , որ լրումն է անկեր-
պարանութեան :

Սյօրւան մեր Խորհրդարանը ազգային թայֆա-
յական պաշըպօղութքութեան կրկէն մըն է :

Այս տիսուր հանդամանքներով ներկայացող ժողո-
վը՝ անարժան է չայ Ազգին ներկայացուցչական սահ-
մանագիր մարմինը հոչակելու համբաւին : Ան կեղտ
մը , ամօթ մըն է՝ որով Ազգ ն ճակատը խարանւած-
տեսնել՝ ցանկալի չափանի ըլլար երրիք : Այդ ժողովը
անարժան է նաև այն կոչումին ու դերին , որ Ազգը
վաստակած է անոր : Քանի թիվը դաւանանեցու վեր-
ջին դէպքը՝ վճռական փառու մը չէ , անհերքելիորէն
հաստատութէ՝ որչափ հեռու է ան իր բարձր դերին
ճանաչողութենէն : Էսել է՝ անարդութեան սիւնին գամ-
ելու պրժանի այդ փառերը՝ կրնային ճնշումի պատր-
ակով՝ ծախու իրենց քւէները և Ազգը թրքացնել
եթէ եկեղեցին բակը խռնւած զօրքերու խումք մը՝
ոռուններու բռնութեան սպասնալիք մը ծածանեցնէր :

Ազգին հոկայ վերքերուն , մէջ ցաւերուն ու ահա-
որ կարօտութիւններուն ապիկարօրէն անտարբեր այդ

ժողովը՝ այսօր ելեր է եղերական աչք կապուկ մը խա-
ղալու , քսամմնելի ածպարարութիւնով մը աչքերը հմա-
յախարելու , տօնելով Սահմանադրութեան Տարեդար-
ձը , այն Սահմանադրութեան , զօր ամէն օր թիզ մը
աւելի գերեզմանին խորը իջեցնելու վրայ է : Սահմա-
նադրութեան հանդէպ իր յարդանքը հանդիսական
ցուցարարութիւններով է որ պիտի կրնայ հաստատել
ժողովը , Ո՛չ , Ազգը խաբօւսիկ ցոյցերու պէտք չունի-
գործ կ'ուզէ , պարոն երեսիսաններ , որ ինքինքնուդ
հետ ժողովուրդն ալ կ'ուզէք խարել : Սյօրւան շառ-
լաթանութիւնները , պաշտօնական նշաւակումը պիտի
ըլլան ձեր ամուլ ապիկարութեան , որ եռու ու ճգնա-
ժամային ու տագնապալի տարիններ սպաննեց , առանց
բարօրութեան ոստ մը ծաղկեցնելու ազգային դժբաղ-
դութիւններու խոպան հովիսախն մէջ :

Սյօր , այդ ունայնամիտ պարոնները , հնդկահաւէի
փքացումով ուռեցւորած , պիտի ելլեն ճառերու և կեց-
ցէներու մեծաշունդ յայտաբարութիւններով չլողնե-
լու ժողովուրդին աչքը , տօնքիշօթաբար ճամարտակե-
լով , շատախօսելով և շաղակամատելով : Անոնք շառլա-
թանօրէն պիտի շոայլեն խոշոր խոշոր խօսքեր , վա-
ստաբաննելով Ազգ . Սահմանադրութիւննը , որոն գերեզ-
մանափորերն են , և գինի պարպելով ազգային գործե-
րու կեանքին , որոնց գիաթաղներն են : Սահմանադ-
րութեան յիշտատակը պանծացնելու համար սարքաւած-
խարէական սեղաններու շուրջը պեսակները և գաւաթ-
ները պիտի շաշեն ժխորալից որոտաւմով , և սեղանա-
կիցներու կեանքին կեղծ գովքերու փոխասացու-
թիւններուն մէջ , մաքիսավելեան ոտաւ ու սեհոգի
ընդհարումներով պիտի բարձրանան բաժակներ՝ որոնք
ազգային երկպառակութեան թոյնովը լեցւած յուղա-
յական մատնութեան բաժակներն են : Անոնց հետ բարձ-
րացող կեցցէներու կեղծ աղաղակները՝ շանթի պլաքներ
են՝ որոնք պիտի խրին ազգային նահատակւած իրա-

ւունքներու մեռելին կողը, որուն վրայ կարգացրած
եղերական ու քսամինելի գամբանտկան մը պիտի
ըլլան աւոնք:

Հերի՛ք՝ ցոյցով, ճառով, կեցցիներով ու ծափահա-
րութիւնով շլացողայդ կարծանարար ամիրացաւութիւնը,
որ մեր տունը քանդեց, օճախը մարեց:

Հերի՛ք այդ ապուշ զէվզէ կութիւնները և ազգացին
չոշորդութիւնները:

Եերքին ազնատալի կազմալուծումի մը մթէջ անգամատ-
ած ու պատահաւած, Ազգը կարուստի անդունդին եղեր-
քը կը տաստանի խելակութան:

Աւ ժամանակ է ազգացին ինքնագիտակցութեան
գարթօնքի զրահովը զինած առողջ ու փրկարար վե-
րածնութեան, վերկենդանացուցիչ յարութիւնով մը
ազգացին մեռելութեան առաջանական:



9(47.925)
Ա-91

«Ազգային գրադարան»

NL0397936

6180